

ԿՈՒՐԲ կապուտակն անկեալ թէթև 'ի բեհեզ  
Բաւնայ յօգոց զամարայնոյն ըզբարկ շող,  
Բզմաարուռակ իրնդիցն ածէ զաշուն հեզ:

Ամս տամկացեալ և սիւզ շնչեալ զովագին  
Ի նոր գարուն ձայնէ զննութիւն փախըտեայ .  
Փութան ծաղկունք, աւալ, յողջոյն 'ի յետին:

Գեղեցկաձեմ գընայ ընդ բոյս գարշապար  
Դարձ 'ի մարդից և յուսմանէ արարեալ:

Ջհետ ընթանայ փարեւ զաւուրբք հեշտարար:  
Հետազօտէ զանտառախիտ հովանին  
Յորս կաքաւուց, ծրմականիտ երէոց,  
Որ սաղարթունցն 'ի շեղջ դի ցուրտ տարածին:

Մարգարտաշար ոսկեծրղի անդ ողկոյզ  
Սուտ օշարակ կենաց 'ի ծոցն ուռուցիկ,  
Հրաւեր շթանց կարգայ քաղցրիկ ծորեալ հոյզ:

Դեռ հուր վիժակ առեալ 'ի պարկ չէ քնքոյշ,  
Չոր մինչ յաթուր ու 'ի բանտ մատնի հնծանին,  
Թափէ 'ի սիրտ արբեցելոցն անըզգոյշ:

Այգեգործին գըգուէլ զորթոյն ուռ պարարտ,  
Ո՛ր թէ յատեալ իմ չէր, ասէ, զուռն անպէտ,  
Ի ցանկալիս չվայելէի պրտուղն արդ:

Քեզ երանի՛, թէ զնոյն ասել, ո՛վ մանկիկ,  
Ընդ յապաւանն կրօնցդ իցես բաւական,  
Յորժամ յաշուն տիոցդ հասցես խաղաղիկ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Պերմանիայի մէջ հասարակութեամբ քանի մը օրէնքներ՝ ծառայից վիճակն ու բարոյականը շարժելու համար:

ՆԱՌԱՅԻՑ վիճակը ըստ կարի լաւ ցընելու համար՝ խիստ հարկաւոր է որ տէրութիւնը իր կողմանէ քանի մը կարգաւորութիւններ ընէ, տէրերն ալ իրենց կողմանէ մէկ քանի զգուշութիւններ ընեն. և ահա հիմա Պերմանիայի մէջ ան տեսակ կանոններ դրուած են որ անոնցմով աղէկ կ'որոշուին ծառայից ու տէրութուն պարտքերը, տէրութիւնն ալ դիւրաւ կրնայ ծառայից վրայ զգուշութիւն ընել: Ըս օրէնքներուն մէջ գլխաւորներն ասոնք են:

Ա. Որք տղաք, որ դեռ իրենք իրենց տէրը չեն՝ չկարենան ծառայութեան մէջ մտնել: Հապա պէտք է անանկ տեղ մը դրուին որ իրենց հարկաւոր ուսմունքները սորվին, ու բարքերնին կրթուի, կրօնքի ու քրիստոնէական պարտուց ուսմունքները լմնցընեն:

տոնէական պարտուց ուսմունքները լմնցընեն:

Բ. Սէկը չկարենայ մարդ մը իրեն ծառայութեանը մէջ առնել՝ ինչուան որ ան մարդուն անունը և համառօտ վարքը տեսրակի մը մէջը գրուած չըլլայ տէրութեանէն՝ իրեն ձեռքը յանձնուած: Ըսով չեն կրնար դատարկապորտ ու յանցաւոր մարդիկ ուրիշ տեղ երթալով ծառայ ըլլալ, հապա տէրութիւնը իրենց գէշ վարքին համար դուրս կը քշէ զիրենք:

Գ. Ըս տեսրակը կրնայ պահուիլ կամ տէրութեան քովը, և կամ տիրոջը քով, քանի որ ան մարդը իրեն ծառայութեանը մէջ է: Իսկ մէջը գրուելիքն է ծառային ըրած գործքը, հաւատարմութիւնը կամ նոր տեսակ արդիւնք մը, և թէ որչափ ատեն կեցեր է իրեն քովը, ինչ պատճառաւ հաներ է զինքը ծառայութեանէ. ահա ասով շատ դիւրին կ'ըլլայ ամենուն ալ ծառայ բռնելը, ու անոր հետ վարուիլը:

Դ. Նառայ մը չկրնար երկար աւտեն պարապ պտըտիլ. որպէս զի գինովութեան ու ծուլութեան չվարժի: Տէրութիւնը իր քովի ցուցակէն մէկէն կ'իմանայ թէ ո՛վ ծառայութեանէ ելեր է, ու շուտ մը ատեն կ'որոշէ որ այսչափ ատենի մէջ տիրոջ մը քով մտնէ, ապա թէ ոչ՝ ան դաւառէն կը քշէ զինքը:

Ե. Հիմակուան օրէնքները կը սորվեցընեն ընդհանրապէս թէ ինչ պատճառներով դաշինքնին կրնան աւրել իրաւամբք թէ տէրը և թէ ծառան: Տէրը կրնայ վաւրտել ծառան՝ երբոր տեսնէ թէ տան մէջ եղած տղոցը գէշ բաներ կը սորվեցընէ, և գիշեր ատեն տիրոջը կամացը գէմ շատ անգամ տնէն դուրս կը կենայ, և այլն: Նառան կրնայ ելլել՝ երբոր տէրը զինքը բռնադատէ աստուածային կամ եկեղեցական պատուիրանաց գէմ բան ընելու. դարձեալ կրնայ ելլել՝ երբոր իրեն տէրը բոլորովին ուրիշ քաղաք պիտի երթայ և այլն:

2. Տէրերը պարտական են ծառայից բարոյականին վրայ հոգ ունենալու ծնողաց պէս ու զիրենք խրատելու : Պիտի նային որ ծառաները իրենց քրիստոնէական պարտքերը կատարեն , և իրենց բաւական ժամանակ պիտի տան հոգեւոր պարտքերը լաւ կերպով ընելու :

է . Տէրութիւնը օրէնք դնելու ատեն գիտնալով թէ ինչ բաներ կրնան ծագիլ տէրերուն ու ծառայից մէջ , բոլոր անոնց վրայ կարճ կարճ օրէնքներ դրած է , որպէս զի առանց մեծ դժուարութեան դատաւորները կարենան դատաստանը որոշել :

Ը . ( ) օրէնք կայ որ տէրը կարենայ վաւերացնել ծառան՝ երբոր անիկայ յամառ ըլլայ , կամ ինքիրմէ ուզէ ելլել : ( ) առային ալ ազատութիւն կուտայ տիրոջը դէմ բողոքելու , երբոր չափէ դուրս խստութեամբ վարուի հետը ու անիրաւութիւններ ընէ :

Թ . Տէրութիւնը մասնաւոր մարդիկ որոշած է որ ծառայից համար տէրեր գտնեն , և ասոնք հաւատարիմ ու ընտրեալ մարդիկ են . ապա թէ ոչ , կրնային ասոնք ծառաները իրենց տէրերուն դէմ թշնամացնել ու հանել անոնց քովէն , և կամ անհաւատարիմ մարդիկը ազէկ տէրերու քով դնել : Ուրիշ հատուածով մ'ալ կը խօսինք ծառայից համար հաստատուած դրարոցներուն վրայ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ  
ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Մարտիրոսեան կարգերուն վրայ :

ԵՒՐՈՊԱՅԻՈՑ մէջ ասպետ ըսուիլը մեծ քաղաքական պատիւ կը սեպուի . վասն զի սովորութիւն եղած է որ տէրութիւնները զինուորական ու քաղաքական քաջութիւն մը կամ երեւելի ծառայութիւն մը ընողին աս պատիւը կուտան , պատուոյն հետ ալ

նշան մը . և ամէն տէրութիւն զանազան ասպետութեան կարգեր ունի՝ մէկը մէկալէն պատուաւոր : Հոս կ'արժէ որ աս կարգերուն վրայ ընդհանուր տեղեկութիւն մը տանք :

Մեր լեզուին մէջ ասպետ անունը սեպական պատուանունն էր ( Ռաքրատունեաց ցեղին , և Խորենացոյն ու Ղաթանգեղոսի պատմածներէն կ'երևնայ որ Լաֆաբիէ և ասպետ ըսուիլը նոյն պաշտօնը կը սեպուէր : Միայն վերջերը , այսինքն Կիլիկեցոց թագաւորութեան ժամանակը ասպետ բառը հասարակ պատուանունն մը դարձեր էր : Եւ որովհետեւ աս բառը ստուգաբանել ուզելով՝ ասպետ բառէն կրնայ ելած ըլլալ , որ պարսկերէն քիւսէնէ , անոր համար հիմա Եւրոպացոց էսպետ , ասպետիէ , շէպետիէ , ըսածին սովորութիւն եղեր է մեր մէջ ասպետ ըսել , իբր թէ քաջ և կարիճ ձիաւոր :

Հին Հռոմայեցոց մէջ ասպետները ազնուականաց ու հասարակ ժողովրդեան մէջտեղը կը սեպուէին : Ոմանք կ'ըսեն թէ աս կարգը Հռոմուլոսի ատենէն դրուած էր . բայց աւելի հաւանական է որ ետքերը հրնարուած ըլլայ : Հռոմայեցոց ասպետները աս ազատութիւնս ունէին որ իրենց ձիուն ապրուստը տէրութեանէն էր , ոսկիէ մատնի կրնային դնել մատերնին , ու հրապարակական խաղերու մէջ առջի տասնըչորս աթոռներուն վրայ կրնատէին :

Բայց ասպետութեան բուն ծագած ժամանակը միջին դարու ատեններն էր . միայն ազնուական ցեղէ ու քաջ մարդիկը ասպետ կրնային ըսուիլ , և ասպետութեան հասնելու համար՝ զանազան արարողութիւններ ունէին : Մտաւոր ըսուիլ ուզողը քսանըմէկ տարեկան պիտի ըլլար : Ընտրութե օրը նոր ասպետին ծնողքն ու ազգականները կ'առնուին զինքը ժամկը տանէին՝ բոլոր ձերմակ հագ-

1. Eques. Իտ. Cavaliere. Գլ. Chevalier.